

Վ Փ Ի Ւ Ղ

ՀԱՅՐԵՆԵԱՑ

ՀԵՇԴԵՍ ՀԵԳԵՏԵՍՈՒԾԵՑ

Ա. ՏԱՐԻ ՇՐՋԱՆ Ա. ՎԵՑԱՄՍԵԱՅ 1863

ՓԵՏՐՎԱՐ 15 ԹԻՒ 9

Խնչ որ Խմբագրութեան և Տիեզրէնութեան կը վերաբերի պէտք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐԴՈՒՔԱԿԵԱՆ, Պօ-
լիս Մերձանց Խման՝ Ալի Խան, թիւ 4 : — Վակար նամակ կամ ծրար կը մերժուի :

Օրադիրը ամէն ամայ Ան և Էջին կը հրատարակուի :

Ա. Կամանեայ շրմանին գինը 20 զուրուշնոց արծաթ մէջին կամ Խանուկ՝ վճարելի, ամէն թիւէ կը լուսան ստորագրուիլ : —
Դուրս երթալիք Օրագրաց Ճամբռ ծախորը առնովն փայ է : — Ծանուցման առող կ զուրոււ :

ԲՈԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԿՐԵԴՈՒՆՎԻՆ

Կ. ՊՈԼԻՍ Օրագրաց գրասենեակը : — Թիֆլու Մեծարդոյ Ազեքսանդր Պաղ, Երեցեան : — Զմիւնիս Երշա-
բուայ գրասենեակը : — Թէգիրտաղ Պ. Թագւոր Ֆէլիքս : — Կէյվէ, Օրեմագիւղ, Ղճնճլսար Պ. Խաչատուր
Մանուկեան : — Ճամբար Պ. Խաչատուր Էլլասեան :

Ե. Օ. Գ Ե Յ Բ Ի

Ազգին այս խիստ տարտամ ու անորոշ վի-
ճակին մէջ ազգային հաստատութեանց ան-
բարեկարգ ու ձախորդ դիրքը այնչափ յա-
տուի է, որչափ որ իրաց բնութիւնը կը պա-
հանջնէ . վասն զի մեր ազգին վիճակը օրինա-
ւորութեան ու բարեկարգութեան մէջ քայլ
առնող ժողովուրդի մը կերպաւորեալ վիճա-
կին նկարագիրը չունի :

Ժողովուրդի մը վիճակին կերպաւորու-
թիւնը ըսելով՝ արդի լեզուաւ ժողովուրդի մը
քաղաքակրթութեան նկարագիրը կիմացուի .
ուստի աս նկարագիրը չկրող ժողովուրդ մը
վայրենի ու խաժամուժ ամբոխ մ'է Եւրո-
պիսյ քաղաքակրթութեան առջև . որ ոչ
ազգայնութիւն ունի և ո՛չ ալ ազգայնու-
թեան իրաւունք :

Մեր ազգը աս նկարագիրը չունենալուն
ոչ արդի ընկերութեանց կարգը կրնայ սեպ-
ուիլ, և ոչ ալ անոնց իրաւունքները կրնայ
վայելել :

Ուստի մեր ազգին քաղաքակրթվերնա-
գիր տալը խիստ անյարմար բան մը ու մա-
թեմաթիգական մէծ սխալ մըն է :

Բայց պէտք է զիտնալ թէ իրաց այս վի-
ճակը արդեզր մեր ազգին համար յատուկ՝ է-
ական ու անական է, և թէ մեր ազգը իր
վիճակին ու ապագան կերպաւորելու ընդու-
նակ չէ երբէք :

Աս չենք կրնար ըսել, վասնդի ո՛չ ասանկ
ճակատագիր մը ունի մեր ազգը և ո՛չ ալ ա-
սանկ անէծք մը :

Եւրոպիոյ լուսաւորութեան խանճարուուն
եղող խորհու ու գործող Գաղղիոյ վիճակը
շատ մէծ ու զգալի տարբերութիւն ունէր զը-
րեթէ ասկէ դար մը առաջ . բայց հիմայ այն-
պէս մը կերպաւորածէ իր վիճակին ու ապա-
գան, որուն նախանձելի բախուը ընդհանուր
ազգաց բարեմազթելու երբէք չենք սխալիք :

Գաղղիոյ ու մեր ազգին մէջ հիմա ան-
հուն տարբերութիւններ կան, այս տարբերու-
թեանց մէծն ու ակներել սա է որ, հօն մի-
նակ ջանքը չէ դրծողը, այլ յարատելութիւ-
նը, որնոր յաջող փողձերով կը պը-
սակէ ջանքերը, իսկ մեր ազգին մէջ վհատու-

Թիւնը ամենայն ինչ անյաջող երազել կուտայ , և որ աւելի օսրսափելին ու ցաւային է՝ մեր ազգին մէջ ընդհանուրին շահը մասնաւորին շահուն ու անձնական պատուին առջել կը լրէ . հոն՝ յառաջադիմութեան համար եղած ամեն զոհողութիւնք քաղաքական առաքինութեան կերպարանք առած էն . իսկ հոս յառաջադիմութիւն բառը վերացեալ գաղափար մը ունի իրաքանչյուր գաղափարաց մէջ :

Կան մեր ազգին մէջ անսանկ մեղադրելի գաղափարներու տէր անձինք՝ քարելախտ ենք այս մասին որ այս գաղափարը մինակ մեր ազին մէջ մուտ ըրած չէ) որոնք օձէ խորշելու չափ . կը խորշին յառաջադիմութենէ : Այստեսակ անձանց առջել յառաջադիմութեան վերագերեալ խօսքի մը արժեքը արհանձութիւն է , և սա առձեռն պատասխանն ալ իրենց կարծեցեալ իրաւանցը վերջին մէկ ապացոյցը . կամ զէնքն և , ժարք հասարէ որ ճարդու լլաս , գիտութեանը յառաջադրիմութիւնը ճարդու շենչուայներ , մէնք կարդալ շնչառութիւն գիտութիւն չփոխարժեալ չենք չափանիշանք . առողոք ոչ ինչ բանքը չի նայեցէն որ երկու ժարայի անը ըլլափ , որ չեղի երկիրար ընեն . յառաջադիմութիւն , յառաջադիմութիւն , ասիկայ ճարդու ժարք ։ և իստ էնքնածին խառալը դախտը հառնեն : Լայն նոնչ քայլու ո՞ւ դուռ դահա ճահիւնէն , չեղաբեք :

Մերք հիմակու հիմա ասոնց վրայ խօսելու կամք չունինք , ասոնց վրայ խօսելը ուրիշ յօդուածի մը պահած ենք , հիմա մեր ձեռնարկած առարկութեանը գանք :

Մեր ազգին մէջ ազգին աղեխորոշ ու կողմանիք վիճակը մօտէն քննող ու անորդարմանը խորհուց ու պատրաստող ճշմարիտ հայեր գտնուեցան , մանաւանդ սա վերջին մէկ քանի փարուանս մէջ . բայց ցաւալին սա է , որ իրենց այս ուրիշը ու վսեմ քաղձանքը արձականգ էնք գտներ :

Սակայն փորձելը այս մասին չմշատեցան , և ժամանակին բերումը պատկեց դէժայս անգամ իրենց ջանքը , և ահա այս եղաւ 1860 Մայիս 24 երջանիկ աւուր ազգային Սահմանադրութեան մը արդիւնքը , որն որ մեր ազգին վիճակն ու պատագան կերպաւութեանէն կարագիրը կը կրել . բայց առաջ որ ... :

Այս տապալումը մեր ազգին արդի վիճակին վրայ մէծ ու տխուր ազգեցութիւն ունեցաւ , զոր մօտէն քննողները միայն կրնան ըմբռնել (հոդ չէ , թո՞ղ ազգը կործանի , անոր ապագան գժքախտ ըլլայ , բայց մեր խօսքը թող առաջ երթայ , միայն մեր կիրքերը թող հաճին , ասկէ անդին մտածելը մեր պարտքը չէ) :

Ժամանակին բերումը եթէ արդի զրութեան (որ ծնունդ է միայն ժամանակին) օգնելու անձեռնչաց ըլլար , օրինաւորութեան ու յառաջադիմութեան նախանձորդը անշուշտ այս անգամ ալ յաղթանակ պիտի կանգնէր ՚ի վնաս ազգային սուրբ իրաւանց և ակնկալեալ յառաջադիմութեան :

Սակայն ինչպէս յայտնի է աշխարհի երաց վիճակին , յառաջադիմութեան ու օրինաւորութեան նախանձորդին ըրած ջանքերը անյաջող ու յանդուզն փորձեցին , որոնց անյաջողութիւնը արդի քաղաքականութեան և Սամանեան վեհափառ Սուլթանին և իւր իմաստուն կառավարութեան արդիւնքն է միայն :

Աւրեմն վա՛սք Օսմանեան չնորհալի Վեհափետին և իւր իմաստուն կառավարութեան որուն մարդասիրական ու պատամիտ չնորհումները անսպառ ու զմայէլի են մեր ազգին :

Աւելի երախտագիտութեան իրաւունք մը ստացաւ մեր ազգին Սահմանադրութիւնը վաւերացնելովն ու չնորհելովը :

Աւելի ընդարձակ տէղեկութիւն յաջորդ թուուլ :

ՊԵԶՋԵԱՆ ԿՐԿԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Մարտ 17 կերպակի օրը Պատմ—Պատիուի դուրսի Պեղմեան կրկին վարժարանաց տարեկան հարցաքննութեանց պարդեարաշխութեան հանդէսը ամենայն շեղութեամբ կատարուեցաւ ՚ի ներկայութեան բազմաթիւ հանդիսականաց՝ ուղանց կը նախագահէր թագին Եկեղեցւոյ արժարանութիր քարոզիւչ չնորհափայլ Տ . Մեսրոպ վարդապետը : Ժամել ծին Արդայ Պ. Աւրակս Ս. Մեղպուրեան ու սումնական և եռանդուն երիտասարդին մէկ գեղեցիկ ու ազգու ատենաբանութեամբը ըս-

կաւ հանդէսը : Աշակերտք և աշակերտուն իրենց ծանր բայց միանգամայն սիրելի աշխատութեանց պատուզները վայելեցին հանդիսականաց և իրենց ծնողաց ներկայութեամբը : Այս հանդէսը թէպէտե պարզ էր, բայց ընկար հայ մը որ չը հներ նոյն առուր հանդէսը, ևս և թաղական սիրայօդ խոջրդոյ Յարդի անդամները :

Պ. Ներեշսի ատենախոսութեան որա տասիսնեցին աղջկունք քաղցր ու սրտառուչ աղցոյին երգով մը . և հետզիւտէ երգուեցն ու ըրիշ մէկ քանի աղցային ընտիր երգեր և աշակերտաց ու աշակերտութեաց կողմանէ պատրաստուած մէկ քանի իմաստալից ճառակը :

Եկեղեցւոյ մէջ այս հանդէսը վերջացաւ շնորհաժայը քարտղիչ վարժապետին մէկ աղջկու ու պատուական ատենաքանութեամբը, որ կը յորդորէր վարժարանաց ընթացքն ու բարեկարգութիւնը յարատեւ ստահել Պարգեւաբաշխութեան հանդէսէն ետև, աշակերտուհիք Ա. Վարվառեայ վարժարանին մէջ ինկայութեան հանդիսականաց Պ. Ներեւուս Վեղպուրեանի հեղինակած մէկ ընտիր ու հրահանգիչ տրամախօսութիւնը մէծ յաջողակութեամբ ներկայացուցին, որն որ մէծ տպաւորութիւն ըբաւ հանդիսականաց օրտին, ու բուռն ծափահարութեամբ ընդունուեցաւ :

Ա. Հայ կերպով լինցաւ այս հանդէսը :

Աշակերտաց քննութիւնը խրաքանիցւը ուսմանց կարգաւ քաղմարդին վարժապետաց ու քաղմահմատ ուսումնականաց ներկայութեամբը կատարուեցաւ առանձինն օրէր, և աշակերտաց տուած ճիշդ պատասխանները իսխատ գոյ են ըրեր Վեծարգոյ քննիչները :

Ուստի ընդհանուր աղջին կողմանէ հրապարակաւ մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնինք թէ թաղական խորհրդոյ Մեծարգոյ անդամոց թէ վարժարանին բարեջան ու աղջակը դասատուաց և առանձինն Ա. Ծոց Պ. Մկրտիչ Ա. Վեղպուրեան հայկաբանութեան հմատ դասատուին, որ իր այս ծանր ու միանգամայն փափուկ պաշտօնէն դատ՝ վարժարանաց մնօրինութեան պաշտօնն ալ աղջասիրաբար կը վարէ :

Ապրին այս ամէն Հայերը՝ որ վասն աղջին կաշխատին, և օրհնեալ այն քաղցր

քրտունքը՝ որ յօդուտ աղջին կը թափին :

ԽԱՍԴԻԿԱՅԻ ԹԱՂԱՎԱՆ ԽԱԲՀՈՒՐԻ

Խասդիւղի հին թաղական խորհուրդը հըրաժարեցաւ, խոռվութիւնն ու անբարեկարգութիւնը խասդիւղին վերցաւ . հինին տեղը նորը եկաւ, ինալազութիւնն ու բարեկարգութիւնը իր հետն բերաւ, ուրեմն բարով եկաւ, և մենք ալ գոյ պատի իւր բերկրափթալում կը չնորհաւորենք :

Խասդիւղի նորընտիր թաղական խորհուրդը թաղեցւոց համակութեանը արժանի է անշուշտ, կը մաղթենք իրեն համար որ իրայս ունեցած համակրութիւնը երբէք ըստ պակախ, և կազաչենք վնորդնտիր թաղական խորհուրդն որ ինքնաւ աշխատի իր ունեցած համարումը չափական աշխատի իր հետը բերած խաղաղութիւնն ու բարեկարգութիւնը յանդորրութիւն և յօդուտ թաղեցւոց հաստատ պահելու . որով անշուշտ թաղեցւոց երախտագիտութեանն ալ պիտի արժանանայ :

Վեր և թաղեցւոց նոր ընտիր թաղական խորհրդոյն վրայ ունեցած լի վատահութիւննիտ իրաւունք կուտան մեջի կարծելու որ դադարած ուսումնական խորհուրդին ալ յարութիւն ու կենդանութիւն տալով վարժարանին յառաջադիմութեան ալ հօգ ու խնամք պիտի տանի . որ ինչպէս յայտնի է, ասով թաղեցւոց և ընդհանուր աղջին մէծ ծառայութիւն մը ըբած կը լայ, որ անշուշտ մէծ շնորհակալութեան արժանի է :

Բայց նոր ընտիր թաղական խորհրդոյ յարգի անդամները՝ ինչպէս որ բարոին սիրան ու աշխայթը ծանօթէ մեջի և գովութեան աղժանի միանգամայն, աղջոյին յառաջադիմութեան բաշեկամ, հասարակաց օգտին ջանացող, և անոնց իրաւունցը Ըերմ պաշտօնան ըլլալով յօյս ունինք որ Ա. Ներսիսին վարժարանը ոչ միայն իր նախուին շքեղ փառաւորութեանը հասցնելու, այլ իր նախկին փառաւորութենին աւելի . նախանձելի ընելու չափ պիտի ճգնին ու ջանան :

Ուստի այս ջանցերնուն հաննելու համար կաղաքներ թաղեցւոց որ իրենց առատ նորասաներոն ու սրտերովը աջակից ընտանիութեան :

ՈՒՍՈՒՄՆԱՄԻՐԱՅ ԲՆԿԵՐՈՒԹԻՒՆ

(Ըստունակութիւն և վերջ : Տես թիւ 8 :)

Վարդ մը թէ դատաստանակամ խորհրդոյ և թէ ելեմտակամ խորհրդոյ անդամ կրնայ ըւլալ կամ ընտրուիլ ըստ քուէից, բայց ասով ոչ դատաստանակամ ու ելմտակամ խորհրդաները իրարու հետ միացած կըլլան, և ոչ ալ երկու խորհրդաները մէկ օրէնքի տակ գայցած կըլլան. վասն զի ինչպէս բառերուն ընտրէիւն ալ կը ցուցնէ, անոնց նպատակները իրարմէ տարբեր են. առաջնին նպատակն է մինակ դատաստան ները քննել, իսկ երկրորդին նպատակն է, ելումից հսկել: Ուստի կը կարծենք որ քիչ շատ իրին ընսւթիւնը կրցանք բացատրել:

Վզա ուրեմն շիտակ սկզբունք կամ ուղիղ հետեւութիւն չէ կարծելը թէ “որովհետև ուսումնասիրաց ընկերութեան անդամները՝ այս ինչ կամ այս ինչ ընկերութեան ալ անդամ են, ուրեմն երկու ընկերութիւններն ալ մէկ են”:

Բայց սա բացառութիւնն ալ չենք ընենք կամ ասանկ հրատարակել չենք ուղեր թէ, մէկին նպատակը՝ բարի, ու միւսինը՝ շար է. և կամ առաջնոյնը՝ օգտակար, ու վերջնոյնը՝ անօգուտ է: Մենք աս երկու ընկերութիւններն ալ աղջօգուտ ու բարենպատակ ճանցած ենք, երկուքին նպատակն ալ վսեմ՝ գերազանց՝ բարի ու աղջօգուտ են. և այս երկու ընկերութիւնները կազմոյ յարդի անդամոց ալ մեր չնորհակարութիւնը կը յայտնենք: Ուստի սա խօսքն ալ ընելով ինքնենք մեր այս յօդուածը:

Վզատիրակամ ոգւով կըսենք որ յիշեալ ընկերութեանց յարդի անդամները (թէ որ կուղեն միւս ընկերութիւններն ալ թող վրանին առնեն) այսուհետև փոխանակ իրարու դէմ գժութիւններ և ատելութիւններ յարուցանելու, աղէկ կըլլայ որ յանձն առած պաշտօննին առանձինն առաջ տանելու աշխատին. վասն զի աղջայինք ընկերութեանց յառաջադիմութեան համար իրենց նպաստներն ընելու յօժարակամ փութացած ատենին՝ ո՛չ իրենց նպաստներուն յօւմպէտս վատնուիլը կուզեն, և ոչ ալ ընկերութիւններէ գործ կամ արդիւնք սպասած ատենին՝ ասանկ զզուեցուցիչ անհիմն զլժութութիւններ՝ խռովութիւններ և ատելութիւններ կուզեն լսել և կամ օրագիրներու մէջ կարդալ:

ԿԱՐԵՒԹ ԵՒ ԿԱՐՄԵԱՅ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Կարեւոր է զիանալ թէ ի՞նչ է կարծիքը. ի՞նչ բանի հարկաւոր է, և թէ ի՞նչ հիման վրայ հաստատութ ըլլալու է կարծեաց ազատութիւնը:

(Ըստունակութիւն . տես թիւ 4)

Ինն և տամսերարորդ դարը թէպէտ և մէկ քանի զլսաւոր գաղափարներ պարզելով մարդկային ընկերութեան դէպ ՚ի յառաջ մզումներ տուաւ. բայց իմաստակութեան պղտոր դազամարդ զերը զեր չկըցաւ կերպարանափոխել և օրինաւոր վիճաբանութեան հբաւէր կարդալ:

Լրացիները ժողովուրդին վրայ մէծ աղդեցութիւն * ունին, աս անդիմագրելի է. վասըն զի ժողովուրդին մզում տուող և գաղափարները հասարակաց ատեանին ներկայացնող մէկիկ միջոցն ին, և վիճաբանութիւննըն ալ գաղափարները պարզելու ամենին հատու ճամբան է: Վասն զի ասով է միայն որ մասնաւոր գաղափարները ընդհանուրի կը վերածուին ու կը պարզուին:

Վիճաբանութիւնը՝ որ խորհելու օրինաց վրայ հիմնեալ է բնականաբար, այնչափ սերտ կապակցութիւն ունի ընդհանուր և մասնաւոր գաղափարաց հետ, որչափ որ մարդկային ընկերութեան դիլքն ունի բնութեան հետ:

Վիճաբանութիւնը՝ առաջ կուգայ դիտողութիւնէ, որ (դիտողութիւնը) այնչափ հարկաւոր է մարդկային ընկերութեան լաւագոյն յաւաջաղիմութեանը, օրով կատարելութեան զիրքը կստանայ:

Դիտողութիւնը փորձառութեան համեմ լու մէկիկ միջոցն է, վասն զի առանց դիտողութեան չիք փորձառութիւն, կամ արդի լեզուաւ ըստելով կատարելութիւն. վասն զի առանց ասոր (դիտողութեան) անկարելի է բնութիւնը քննել, անոր բնական օրէնքները ճանչնալ և անոր գաղտնեացը թափանձել. որ հայեցողական փիլիսոփայութենէ գործնական փիլիսոփայութեան անցնելու հատու և մէկիկ միջոցնէ, օրուն եղական օգուտը նախանձելի

* Այս աղդեցութիւնը և լսագրացյարդը պէտք եղածն չափ տակաւին ճանչուած չէ մըր աղդէն:

Եւրոպան կըցաւ վայելէլ տակաւին (հայեցու զական փիլիսօփայութիւնը կուսակիցներ շատ ունի , ինչու որ մասնկ գաղափարներ կը պարունակէ , որոնց առաջցոյցը քննելը քրեական բանցանք կամ ճիզվիթական դրութեան դէմ ու հակառակ է) :

Դիտողութեամբ մարդկային ընկերութիւնը լաւագոյն յառաջադիմութեան գիրքը կը պատահայ լունք՝ որն ար վիճաբանութեան ծագումն է , վասն զի մարդկային ընկերութիւնը եթէ շափաւորեալ յառաջադիմութիւն մը ունենար միայն , հարկաւ լաւագոյն լինակ մը պիտի լունենար , որն որ բնութեան օրինացը հակառակ է : Բայց որովհետեւ բնական ազդմամբ մարդկային ընկերութեան յառաջադիմութիւնը՝ մարդկային ընկերութեան երշան կութեան զոհն է , որ արդիւնք է միայն գիտողութեան :

Այս ընդհանուր տեսութեան սա կը հետևեցնենք , որ ինչպէս ամէն մարմնները իրենց առանձինն յատկութիւններն ունին , նոյնպէս և իւրաքանչիւր անհատ իրենց առանձինն դաշդափարներն ունին , և այս ալ այն աստիճանութէ մարդկային ընկերութեան նկատմամբ , որչափ որ մարդկային ընկերութեան յառաջադիմութեան ընութիւնը կը պահանջէ :

Ասոր ընութեան սա պահանջի օգուտը յառաջ բերաւ Եւրոպա որ դիտողութեամբ հայեցողական փիլիսօփայութիւնը գործնական փիլիսօփայութեան բարձրացուց , և թէ վիճաբանութեան օրէնքները հասարակաց ըրաւ , որոնց հրաշալի ծնունդը եղաւ կիրծեն. Աջնոտիթինք :

(Շարուանէլէ. 4)

ՀԱՅԿԱԶԵՄՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ի ՊԵՇԻԿԹԱՇ

Սա վերջին մէկ քոնի տարուան մէջ խոշոր տուններով ու երկար կանոնագրութիւններով այն շափ ընկերութիւններու անուններ . լսեցինք , որ կարծենք բառարաններու մէջ “ եան ” , մասնիկով վերջուրած բառեր չնաց որ ընկերութեանց վըրաց չյարմարցնեն , չրդեն , չբարդեն , չածանցն , չդնեն , չվերցնեն ու չփոխեն . ընդհանուր

ժողով , մասնաւոր ժողով . յանձնաժողով , մասնագովշհասաստեն , ատենապետ , նախագահ , ատենագլուխ , գտնածապետ եւ փոխանորդ չդնեն . բայց ի՞նչ եղան ասոնք եւ ի՞նչ ըրին

Միայն կեցցէ պոռակ , մեծ մեծ չարգել ու ամենեւին բան մը չընել . խոշոր խոշոր անուններով . երկան կանոնագրութիւններով՝ բով , ով եւ այն ընկերութիւններ կազմել ու ամենեւին արդիւնք մը չ ցուցնելով լուծել եւայլն աւայլն . ասոնք ոչ ժողովարդին բարոյականութեանը կօդնեն , ոչ ազգային յառաջադիմութեան . կը նըրապատեն , ոչ ժողովուրդին շարժում . կը պատճառեն , այլ այլոց գործունէութեան առաջն առնելու եւ պարզամտաց ալ ազգային յառաջադիմութեան միջոցներուն վրայ պաղ ու անոտարքեր նայելու պատճառներ են շիտակը խօսելով :

Մենք չենք ըսեր որ ընկերութեանց մէջ թերութիւններ չըլլան , առ անկարելի է , վասն զի մարդիկ տակառին այն կատարելութեանը հասած չեն , մասնաւանդ մեր ազգը . բայց այլէ տկամայթիրութիւնը , այլ է կամովին եղած կամ անզգութեանէ յառաջ եկած թերութիւնը . ասոնք իրարմէ տարբեր բաներ են :

Առաջնոյն վրայ խոշորացցով նայիլը պարզապէս մարդկային ընկերութեան տակառին գերագոյն կատարելութեան հասած չըլլալուն վըրաց գաղափար մը չունենալէ առաջ կուգայ :

Իսկ երկրուրդին վրայ անտարբեր աշքով նային ու զանի պաշտամանելը՝ մարդկային ընկերութեան տակառին գերագոյն կատարելութեան մէջ հասնել չուզելէ առաջ կուգայ :

Մենք աս եզրակացութիւնը մինակ աս տեսութեամբ ըրինք որ , որովհետեւ ընկերութիւնները մարդկային ընկերութեան նպաստելու մէկ վօնմ նկարագիրը ունին , ուստի ազգայինք կամ ընկերութեանց յարգի անդամները այն աշքով նային պնկերութեանց վրայ , ինչպէս որ մարդկային ընկերութեան յառաջադիմութեան ընութիւնը կը պահանջէ :

Ընկերութեանց յարգն ու արժէգը մեզի համար շատ մեծ է , եւ ազգային յառաջադիմութեան համար ալ ընկերութիւնները խիստ կարեւոր ու պիտանի են , որոնց էական ու մեծ օգուտները ստէնք վայելած են մարդկային ընկերութեան մէջ հսկայակայլ յառաջադիմութիւն ընող քաղաքակրթեալ ազգերը . Ուստի չէ թէ մինակ մէկ քանի այլ աւելի թուաւոր բայց օգտակար ու արդիւքն ցուցնող ընկերութեանց վագաքով ենք :

Աշխիթաշի Հայկազեան ընկերութիւնը՝ ընկերութեանց այս կարգէն է ըսելու երբեք չենք պալիր :

Այս բարենպատակ ու իրաւամբ ազգօգուտ ընկերութիւնը՝ որուն նպատակը ոտ համառութեան մէջ բավանդակուած է “Ազգային լեզուան ամեն առեն ազդին ամենակարեւոր, օգտակար, եւ դպրոցական գրքեր հրատարակել, բարոյականի եւ կրօնքի դէմ գիրք տակել չտալ, եւ արագագրել տուած գրքերը տառանց շահու բուն իրենց ելած գնովը վաճառել”, որ թէպէտեւ փոքը, բայց իր սահմանին մէջ գործող եւ իր արդեամբքը աղդայնոց ընդհանուրին համակրութիւնը գրաւող առաջին ընկերութիւնն է տակամն մեր աղդին մէջ :

Առաջին ընկերութիւնն է Ըսինք, մասն զի այս ընկերութիւնը ոչ միւս ընկերութեանց մէկուն ընթացքին հետեւեցաւ, եւ ոչ ասոր դէմ գանգատանաց ու տժդուհութեան խօսք մը լսեցինք, այլ մինակ իր գործին հետագա զրաւելով իր նարատակին ծառայելու կաշխառի :

Չորս տարի է այս ընկերութեան ակդրնառութիւնը, եւ ինչպէս ամեն տարի՝ նոյն եւ այս տարի ալ իր տարիեկան գործ տռնութեան հաշուեցակը հրատարակեց :

Այս ընկերութեան արդեամբը տարուած գրքերնեն :

ԳՈՍՍԳԻԲՔ

1. ԱՌԱՋՈՐԴ ՀԱՅ ԸՆԹԵՐՅԱՆՈՒԹԵԱԿԱՄ ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆ ԵՒ ՀԵԳԱՐԱՆ · 40 երեսէ բաղկացեալ գին 4 զրշ :
2. ՊԱՐՏՔ ՏՊԱՅՈՅ · 152 երեսէ բաղկացեալ գին 4 զրշ :
3. ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ ՄԱՆԿԱՆՑ · 180 երեսէ բաղկացեալ գին 5 զրշ :
4. ԹՈՒԳԻՏԻՏՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՌՈՏ · 128 երեսէ բաղկացեալ գին 5 զրշ :
5. ՔԵՐԱԿԱՆՈԿԱՆ ՎԵՐԱԽԾՈՒԹԻՒՆ · 200 երեսէ բաղկացեալ գին 6 զրշ :
6. ԴՊՐՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ 225 երեսէ բաղկացեալ գին 8 զրշ :

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

7. ԱՆԳՈՒԹՅ ՊԵՏՐՈՍ · 75 երեսէ բաղկացեալ գին 5 զրշ :
8. ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ՊԼՈՒՏՈՐԻԵԱՅ · 64 երեսէ բաղկացեալ գին 2 զրշ : (Բ. հատոր) :
9. ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ՊԼՈՒՏՈՐԻԵԱՅ · 184 երեսէ բաղկացեալ գին 2 զրշ : (Բ. հատոր) :

Ասոնք ընկերութեան վրայ մեր ըստածներուն հզօր ու անհերքելի առացցյներն են: Տա՛ր երկնք որ միւս ընկերութիւններն ալ այս թիւնութեան օրինակին հետեւելին :

Մէնք հիմակու հիմաս այսչափս բաւական համարելով՝ մեր ու ընդհանուր աղդին խորին ըընորհակալութիւնը կրատարակու կը յացանեաք յիշեալ ընկերութեան մեծարկոյ և աղդասէր անդամունց :

ԵՐԳ

Ի ՀԱՆԴԻՍ ՊԱՐԳԵԽԱԲԱՇԽԱԹԵԱԽԹԵԱՆ

ՊԵԶԱՆԵԱՆ ԿՐԿԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՅ

47 Մարտ 1865

Յաշլայժմ Երգոց զուարթունք ՊԼՈՒԹԵԱՆ միրակ, Մատիք յառաջ ալք անախեղծ քոյր Եղայր, Փոխան խայրեաց ձեր առւրոք քրտանց կորովի, Ովունել զըրա, ում ցանկացիք անձկաբար :

Եհաս ահա ժամանակ, Լոնջք ձեր պճենին ի պատկ:

Բայց աստ վասին պարզի ճակաս ոչ ժիմ, Ի հանդիմի ուսունաց տնիս ջնջ ու ստակ, Այլ որ մատաց զաս սրբէ ճշըրիտ, Բաջ ճանաշել զվէն և զվզգ իւր միակ :

Նմա արժան մրցանակ, Նմա վառաց յաղթանակ :

Հաս մ հայկայ կրող արեւան Զաւակունք, Անցցեմք վլոյր տղիսութեամբ գլուխին, Մինչ ժամանակ մեզ ընկերէ բարեշուր, Լի սերտ սիրով տացուք համբոցը իմաստին :

Եւյու միայն Հարց և Խալց Եւ մեր սիրուն Հայրենեաց Լեցուք ի հոռ անուշըց Զերթ վարդ շուշնի շողակց Այլ վինչ տրիտոնը ապաքէն Արաց զմել միան կրթեն Ի յուզաւթիւն հմուտթիւն Երդար կելքին և խոհուն Նոյս մեր կեանը չեն նժար Նոյս ոչնչ ի վհար Նոյն և արգոյ Սատարոց Թը զմեցք ճշին հմասպազ

Մաղթեմք յերկին
Վասն նոցին
Կեալ պատառ
Կենք պայծառ
Յօդուս Ազգի
Տանն հայրենի
Եւ Մամկուսայ
Թորդոմածնի

Մ. Ա. ՄԵԶՊՈՒԲԱՆ

ՆԴԱԱ ՅԱԼՀԱԽԵՍԵՍԵԱ
ՄՐԻՑԱԿԻՄ

Մասեաց Ազանի անուն սրատուական
ամսաթերթին մէջ հանգուցեալ Ալլդոյ Պ.
Նիկողայոս Ֆ. Զօրայանի Անդղիերէնէ թարգ-
մանած մէկ ընտիր թարգմանութիւնը կը
կարդանք, որն որ մեր ազգին արդի միճակին
նկատմամբ խիստ պատշաճ գատելով՝ կու-
զէնք մեր ընթերցողաց ալ հաղըրդել :

ԱՌԱՋ ԳՆԱՑԵՔՆԵՐԸ

(Տես Մասեաց Ազանի Ա. բարե յուլիսի
ամսաթերթը :

Զինորներուն հասարակ մէկ խօսքը դար-
ձած է թէ բանակներու մէջ երկու երկու-
տեսակ զօրավարներ կան. մէկը առաջ Եհեղինէր՝
մէկ մ'ալ առաջ Գևացէնէր, (կամ թէ որ առ
խօսքը մէկնութեան կարուտ) ուրիշ կերպով
ըստնք, մէկ մը իրենց պարտքէն փախչունե-
րը որ պարտքի ու վտանգի ճամբուն մէջ մի-
այն զուրինեւը առաջ մէկով գոհ կըլլան. մէկ
մալ այն քաջ մարդիկն որ իրենց օրի-
նակով զուրինեւը կը յօրդորէն, և ինչպէս
անոնց փառացը՝ նոյնպէս ալ վտանգներուն
մասնակից ըլլալու պատրաստ են :

Թէ որ ազգերնիս մարդկային կենաց բազ-
մազաղ ընթացքին վրայ պտտցնենք կը առն-
ենք որ շատերը այն առաջ Գևացէնէրուն տե-
սակէն են. Քեզքարի բարի ուշագրութեամբ
մտիկ կընեն, գործողութեանդ պատճառնե-
րուն խեցերնին կը պառկի, բռնաց ընթաց-
քիդ վրայ անպատմելի զմայլում մը դիտառ-
ութեանդ վրայ ալ անկեղծ մէր ու ախորժ
մը ցուց կուտան, բայց երբ անոնց պատրաս-
տութիւնը և օդնութիւնը ինողը ես, կը խոր-
շին ինդիքէդ, ու կը ջանան որ կերպ կերպ

գժուարութիւններ մէջ բերելով՝ զքեզ քո-
վիրնէն հետացնեն, կամ իրաւայի կերպ մը
ցուցնելով՝ ոտք կը կոլսէն թէ՝ քիչ ժամա-
նակ պէտք է որ մտածեն, ու կը ջանան իրենց
անհոգութիւնը ծածկել, եղբե թէ՝ ինչ
պէտք ըլլավըրը՝ դիմելու համար քիչ մը սպա-
սելու կարօւ են : Այսպիսի մարդիկ համոզ-
ուածեն ու գործոյն վախճանը ցանկալի է,
ու ձեռք առնուած միջոցներն ալ մէկ հատիկ
յարմար են, բայց գործը ո՞վ ըլլայ կընայ ը-
նել, անանկ որ հարկ չկայ զիրենք թախան-
չելու . և կոնկի վրայ հանգիստ իրենց աթո-
ւին մէջ ընկղմած այն մեր բարեմիտ առաջ
գնացէնէրը կը յառաջեն աշխարհիս տղիտու-
թեան ու գէշութեանը վրայ . յաջողութիւն
կը մախթեն ձեռնարկութեանդ բայց նոյն
գործին մատովնալ օդնելը մաքերնէն ան-
գամ չեն անցնել :

(Կարստնակէլ :

ԲԱՐԱՑԱՎԱԿԵՊ

ԽԱԲԵՐԻԹԵՍՆ ՄՐ. ԽԻՍ ԱՐԺԱՆԱԿԻՐ

Վ. Ա. Բ Զ Բ Լ

Երկնային կայսերութեան կամ Զինաս-
տանի կայսրներէն մէկը որ ուսման և արուես-
տից սիրող ու պաշտպան՝ բայց սա մեղադրելի
ու ամօթապարտ թերութիւննունէր, որ տա-
ղանդի տէր ու առաքինի մարդով՝ յոռի ու կար-
ծեցեալ խմաստունէն չեր կընար որոշել :

Աս ետքիններէն մէկը որ մը երկնային կայ-
սերութեան պալատը մանելու հնարք մը գըտ-
նելով՝ կայսեր ներկայացաւ, ձեռքը չիշ մը
կարմիր ու աղնիւ ըմակելիքով :

Կայսրը հարցուց անոր՝ թէ ի՞նչ է ձեռքի
չիշ։ Կարծեցեալ իմաստունը պատասխանեց
Տէ՛ր կայսր, ես եմ միայն այն մահկանացուն
որ ընդդէմ մահուան այս շուրջուս պատրաս-
տելու գաղտնիքը գիտեմ . ուստի ձեռքի չիշ
կայսեր մօտեցնելով ըստւ, խմէ այս շուրջ-
ունէն ու ամեննեին մի վախճար :

Դիւրահաւաւն կայսրը՝ որ մահուան եր-
կիւղէն ազատելու յուսով, ախորժ փափաքա-
նօք մը այս անմահութեան շուրջուս տնկէլու

վրայ էր, ներկայ դժուռող իշխաններէն՝ մէկը՝ օրն որ կայսրէն աւելի խելացի էր, յան կարծ շիշը յափշտակելով շուրջողին կէսէն աւելին խմեց :

Կայսրը՝ իշխանին ըրած աս խմաստուն վարպետութիւնը յանդիմութիւն դատելով՝ առանց միտքը այս ըրածին վրայ գէթ վայրկեան մը անդրադարձնելու, իսկոյն՝ ի մահ դատապարտեց իշխանը :

Աակայն իշխանը փոխանակ մահուանը դատապարտութիւնէն այլայէլու, անվեհէր քաջարտութեամբ մը ըստ, տէ՛ր կայսր, թէ որ աս խմածո իրաւ անմահութեան շուրջող էր, դիա՞ի մահ դատապարտելով անօդուտ է, ինկ թէ որ անմահութեան շուրուայ էր, իմ պարտ ու պատշաճ յարգանօպս հանդերձ կը յիշցնեմ ջեզի, տէ՛ր կայսր որ աս մարդուն ըրածը՝ խաթէութիւն է. և կաղացեմ զձեղ, վեհափառ տէր, բարեհաճեցէք ձեր հաճունութիւնը տալու այս մարդուն՝ որ միացած շուրջուն ալ ինք՝ խմէ, և վրայէն ալ քիչ մը թոյն տրուի իրեն. ասիկա կարծեմ որ լաւագոյն միջոցն է մահուան դէմ պատրաստած շուրջողին փորձն ընելու :

Կայսրը իշխանին այս օրինաւոր առաջարկութեանը հաւանելով, իր հաճութիւնը տուաւ, սակայն կարծեցէալ իշխանստունը թոյնըն ալ խսմելու գժիկամակելով՝ ըրածին խաթէութիւն ըլլալը յայտնուեցաւ :

Այս փորձին վրայ կայսրը իր սխալանքը ճանչնալով ցկեանս աքսորի դատապարտեց խաթէրայ իշխանստունը :

ՕՐԵԱՄԲՅՈՒԹ ՄԻԼՎԻ ԹԷԼԼԻՔՈ

Բ. Ա. Ն Տ Ք Ի Մ

Թ Ա. Բ Գ Մ Ա. Ն Ե Ա. Յ

ՄԵԽԱՐԳՈՅ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱՅ Ս. Ի Թ Ի Ֆ Ի Ճ Ե Ա Յ

Ալլիլիո Բէլլիքո Խոտալցւոյն այս ընտիր դորձը՝ որ զմայէլով կը կարդան լեզուադէտք անոր բնագիրը, Մասիս պատուական լրագրոյ Մեծարգոյ Խմբագիր զեղեցիկ ու դողոր հայերէն աշխարհափառի թարդմննեց :

Աս գեղեցիկ գրքին մէջի վեհ իմաստներն ու բարոյական սկզբունքները շատ մեծ օգուտներ ունին Հայ բանասիրաց եւ թէ ամէն աստիճանի մարդոյ եւ պատանեկաց կրթնայ շատ օդակար ըլլալ : Կը ծախուի Մերձանը դրալաճառ Սարգարեան Յարութիւն Աղային խանութը եւ բալը Հայ դրալաճառաց քոլ : Գին. 20 դրւ :

ՄԵԾՆ ՆԵՐՍԻՍ

Կ Ա Մ

ՀԵՅԵՍԱՆԻ ԲԵՐԵՐԱՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԻՒՆ

Կ Զ Ո Ր Ս Ա Ր Ա Ր Ո Ւ Ա Ծ Ս

ՏՊԵԱԼ

ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

Այս ընտիր և սրտաշարժ օղբերգութեան հեղինակն է Ա. քայ Պ. Ապօգիս Միքայ Վանանդեցի ուսումնական անձը :

Յիշեալ ողբերգութիւնը Տատեան Սարգիս կիցինատիի յատուկ խնդրանօքն ու առատաձեռնութեամբ Բ. անդամ Յըրուսաղէմս Ս. Յակոբեանց Ազգային Տպարանը տպուած է գեղեցիկ տպագրութեամբ :

Այս Տպարանին նկատմամբ Երուսաղէմայ միաբանութեան մէկ երկու խօսք կուզեինք ընել, ըստ յաջորդ թերթերնուս ձգել իրուախութիւնը :

ԽՄԲԵՐԳՈՒԹԵՍՄԲ

ՄԻԼՎՈ Մ. ՀԱՅԿ ԳԱՓԱՄԱՀԵՍՆ
ԵՒ

ՏՆԹԲԵՐՈՒԹԵՍՄԲ

Պ. ԲՈՐՅՈՒՐԲԱԼԵՍՆԻ

Ա. Հ. Մ Ա. Զ Գ Ա Յ Ի Ե Տ Տ Պ Ա Ր Ո Ւ

Կ. ՊՈՂԻՍ ԻՄԱՄ-ԱԼԻ ԽԱՆ